

եւ զամ քան զգամ զտայ լիացեալ ի նոգեպարար նոցին բանից : Անընկելն խորք աստուածային անձառելի իմաստութեանն, զի ընդ դարս դարս ի պայծառութիւն ողջամիտ եւ ուղղափառ վարդապետութեան Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ ոչ անտես առնէ հասուցանել ճշմարտութեան ջատագովս, որպէս զարդիս զՁեզդ Գերապատուութիւն ընդ Գերապատի երկուց Հարց ընտրելոց :

Անբաւ ուրախութիւնս այս Սուրբ եկեղեցւոյ Գրիստոսի, զի առ ընկալաւ ի զիրկս իւր վերստին գնարագատ ծնունդս իւր նոգեւոր երկանց : Կախեցան կտակարանք նորա երբեմն ի կողերց ուռեաց ի նշանակ անպաղտութեան, բայց արդ ընդ միոյն գնարիւր առատաձեռնն :

Յնծասցէ Հայաստան ընդ անպարտելի աստուծոյ իւր, զի ոչ այլ ուստեքէ, այլ ի նոյն յարմատոյ ետ ի ձեռն վաճան անկործանելի, զի քե որդիք ամօրայեաց ընդհարցին ի նա, փշրեցին անկանգնելի : Զմեջ այսուհետեւ յարեցն բակարդըս որոց յայտնի են գործք իւրեանց, զի են ունայնք : Մի այլ լսելի լիցին կեղերջական միմունջք ի տանս Հայկեան առ սպանել զիտութեան. ահա նոր Սահակ եւ Մեսրոպը խաջ ի յսոյի բանան զասպարեզ լուսապայծառ իմաստութեան, եւ ջամբն լիուի որոց կարօտին, եւ ոչ վարձ զկրօնափոխութիւն եւ գնամագլոյն ատելութիւն, այլ զսէր եւ զազգասիրութիւն խնդրեն :

Մեզ անհրաժեշտ մնան պարտիք մաղրել ի Տեառնէ, ո՞ր Գերապատի Տէր, պահել զՁեզ անփորձ եւ անասան, եւ զօրավիզն լեալ յամենայն գործառնութիւնս Ձեր բարիս, լցուցէ զփափազ Ձեր եւ համայն Ազգայնոց ի փառս անուան իւրոյ, ի պայծառութիւն անաքելական ուղղափառ սուրբ եկեղեցւոյս :

Մեծա յարգանքօք ողջունեմ զԳերապատի Սարգիս Վարդապետ Թեոդորեան եւ զԳերապատի Ամբրոսիոս Վարդապետ Գալիպեան, խնդրելով զի եւ յանուն մեր գերկուս օրինակս Մասեաց Աղաւնոյն անընդատ շարունակեսցէ, ազաճով լինի նոցին առ մեզ հասանելի երէ ի Կարն ուղղեցին առ Մեծա յարգ Կարապետ պատուելի վարժապետ Մ. Զաքարեանց, դասատու Հայկարանութեան ուսումնարանի Արծնեան ընկերութեան Հայոց Կարնոյ :

Մեծա Գերապատութեան Ձերում խորին յարգանքօք Ն. Զ.

ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԳԱՊԵՏ ԲԱԳԴՍՏՈՒՆԻ

Առաջնորդ Սուրբ Կարապետի Վանից Մշոյ :

1857, Սեպտեմբերի 9. ի Վանս սուրբ Կարապետի Մշոյ :

ԱՐԹՒՆ-ՊԷՅ. — Մայրաքաղաքիս լրագիրներուն տուած տեղեկութիւններէն կիմանալուրախութեամբ, որ Վսեմափայլ Արքիեպիսկոպոս մերազգի հռչակաւոր քաղաքագետ ' դարձեալ ընտրութեք է Ոստիկան վաճառականութեան եւ էլեւմտից եգիպտոսի Փոխարքայութեանը : Որչափ այս ընտրութիւնը փոխարքային Վսեմափայլ Պէյին վրայ ունեցած համարմունքը կցուցընէ, նոյնպէս ալ մեր սիրելի Իշխանին առիւթ պիտի տայ դարձեալ, իւր սակաւագիւտ յաջողակութեամբն ու գործունէութեամբ, իւր ' որով եւ ազգիս անուանը նորանոր գովութիւնն ու փառք յաւելցընել օտարաց առջեւ :

ՅԵՐՈՒԶԷՆ ԷՖԷՆՏԻ. — Արեւելեան բժշկական ընկերութեան ժողովը Յունուարի 28ին արտաքոյ կարգի նիստ մը ընելով նայազգի Մեծապատիւ Բժիշկ Սերվիլէն Էֆենտին իրեն նախագահ ընտրէր է : Այս գեղեցիկ ընտրութիւնը ' ինչպէս Մեծապատիւ Բժիշկ Բարուհակ Պէյը կրէ « մեծ պատիւ կընէ ազգերնուս, »

որպէս եւ նորընտիր Նախագահին գիտութեանն եւ հանճարոյն, որուն դարձեալ հանդէս ըրէր է իր ընտրութեանը վրայ յստած հանճարեղ ատենաբանութեամբը :

ՄԱՆՈՒԷԼ ԱՂԱ ՇԱՇԵԱՆ Կ. Պօլսոյ արքունի բժիշկը յունուարի 9ին հանգեաւ ի Տէր, ի սուգ իւր բազմաթիւ գերապատանին : Այս անձը 1775ին ղեկ. 26ին ծնէր էր, 10 տարեկան մատաղ հասակին մէջ հօրմէն արեւմուտք դրկուած Նափուլի, բժշկութեան եւ վիրաբուծութեան արուեստը աղել մը սովորելով, քսան տարեկան էր վկայականները ամենապատուաւոր կերպով մը համալսարանին կնքովը ստացաւ ' ինչուան սովորած մայրաքաղաքին մէջ բժշկութեան վարժարան բանալու արտօնութեամբ : Այս վկայականով դարձաւ Պօլիս 1795ին եւ անմիաջպէս արքունի բժիշկ կարգուելով 62 տարիէն աւելի հաւատարմաբար եւ սիրով Օսմանեան տէրութեան ծառայեց, որոց փոխարէն սուլթան Մահմուտէն եւ մանաւանդ Վեհափառ սուլթան Ապտիլ-Մեհիտ Ինքնակալէն ընդունած կրկնակի ոսկեղէն եւ աղամանդեա պատուանշանները իրեն արժանաւորութեանցը ծանօթ ու փառաւոր վկայութիւններ են : Վերջապէս խոր ծերութեան հասած ' կնքեց կեանքը 82 տարուան : » (ՄԱՍԻՍ)

ՄԿՐԵԱՆ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ. — « Օգոստոսի 10ին Ինքնակալը բարեհաճեցաւ հինգերորդ կարգի պատուանշան շնորհելու Էֆենտիսի պատուանշանով Պանդէֆիկի մեծարգոյ Սկրեան Կարապետ Աղային : »

(ԵՈՅԸ)

ՆՈՒՊԱՐ-ՊԷՅ. — « Աղեքսանդրիայէն գրուած նամակ մը լուր կուտայ, թէ Նուպարեան Նուպար-Պէյը փոխանցութեան (Աղաւթմա) վերատեսուչ անուանէր է փոխանակ Կոնստանդնուպոլիս : »

(ԵՈՅԸ)

ՅՈՎ. ԶԱՆԵՆԵՍ ԱՂԱ ՉԱՄԶԵԱՆ. — « Պատերազմի պաշտօնէի դրան բարգմանատան անդամ արժանապարզ Յովհաննէս Էֆենտին Զամբեան ' հասարակաց կրթութեան ժողովին անդամ անուանեցաւ : »

(ԵՈՅԸ)

ՀԱՅԿԱԶԵԱՆ ՈՒԼԵՐԶ ԱՌՆԱՓՈԼԻՈՆ Գ. — « Արշալուսոյ նախընթաց քաղաքին մէջ (564) Կ. Պօլսոյ Յունաց քաղաքաւարական ընթացքը պատմելով ' Նարոյէն կայսեր դեմ եղած եղեռնագործութեան պարագային մէջ, կը ցուէինք որ նոյնակալ յայտարարութիւն մըն ալ Հայոց ազգին կողմանէ չէ եղած նոյն մայրաքաղաքին (Պօլսոյ) մէջ : Աւրախ սրտիւ կրնեմք այժմ որ այս զանցանութիւնը կարգադրէր է Փարիզի Հայկազեան Վարժարանը. քանզի ազգին կողմանէ խնդակցութեան յատուկ Ուղերձ մը գրելով Վեհափառ կայսեր մատուցէր են ըստ ժամանակին (24 յունուար) : Այս ազգասիրական արքուն ընթացքը անշուշտ պատիւ կրնէ յիշեալ ազգային դպրոցին բարեկարգ կառավարութեանը : » (ԱՐՇԱԼԻՍՍ)

ՀԱՆԵԼՈՒԿ

Մանիկ մանիկ կը քալի,
Գիշեր ցուկ փայլը չի.
Թէ եւ նոյն սեղ փշո ման գայ
Բայց իւր գլուխն ոչ դաճայ.
Ոչ քալելն կը յոգնի
Ոչ կեանքիդ պէտք ունի.
Բայց ինքն է որ քեզ կըսէ,
Նի, կեր, բնացիւ, աշխատ :

ՓԵՏՐՈՒՄԻ Հանկուկն է ՍՏՈՒԵՐՏ. (Շարք)

Propriétaire-gérant : A. LACHAT

Ի ՓԱՐԻԶ, ԱՐԱՍԵԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ.

Typographie arménienne ERNEST MEYER, 3, rue de l'Abbaye, à Paris.